

ՅԻՍՈՒՍԻ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆԸ

Հստ Յովհաննէս Մարկոսի

Նազովեցի Յիսուսի առաջին կիմագիրը եղած է Յովհաննէս Մարկոս, որ իր աւետարանը գրած է շուրջ 68 րուականին:

Առաքեալներու գործերէն կ'իմանանին որ Մարկոս զաւակն էր դեւտական ցեղին պատկանող Մարիամի, որուն երուսաղէմի ընդարձակ տաճ մէջ Յիսուսի աշակերտներն ու հետեւորդները կը հաւաքուէին աղօթելու եւ իմանալու վարդապետին մասին (Գործ 19.19): Ան զարմիկն էր Բառնարասի որ նախնական եկեղեցւոյ ազդեցիկ դէմքերէն մին եղած է:

Իրեւ հեղինակ՝ Մարկոսի անուան յիշատակութեան չենք հանդիպիր երկրորդ Աւետարանին մէջ, սակայն Սուրբ Գրոց ուսումնականներու համաձայն Մարկոսն է եղած այն երիտասարդը, որ Յիսուսի ձերբակալութեան դրուագին մէջ, պահակներէն չընուելու համար, հագած կտաւը ձգելով մերկ փախած է (Տե՛ս Մարկ. 14.50-52): Այս դէպի չէ յիշատակուած միւս երեք Աւետարաններուն մէջ: Յիսուսի պատմութեան մէջ այս աննշան պատահարը արձանագրելով, Մարկոս ապացուցած է իր հեղինակութիւնը:

Մարկոսի Աւետարանը սկզբնաղիւր մըն է Յիսուսի կեանքին ու գործունէութեան մասին: Նոր կոսկարանի յայտնի մեկնարան Ուիլիմ Պարֆէկ «գերազանց կարեւոր» նկատած է զայն Յիսուսի կեանքի պատմութեան ուսումնասիրութեան համար: Ան երկրորդ Աւետարանը կը նկատէ համատեսական Աւետարաններէն ոչ միայն ամէնէն կարեւորը, այլ մանաւանդ՝ աշխարհի

կարեւորագոյն գիրքը (*The Gospel of Mark*, էջ 1):

Մարկոսի անուան յիշատակութեան կը հանդիպինք Կողոսացիներուն (4:10), Փիլիմոնին (24), Բ. Տիմոքեոսին (4:11) ուղղուած առաքելական համակներուն մէջ:


Եկեղեցական հայրերու համաձայն, Մարկոս իր Աւետարանին նիւթերը բաղած է Պետրոս Առաքեալի ականատեսի վկայութիւններէն եւ երուսաղէմի նորադարձ քրիստոնեաններու պատումներէն:

Հստ Պապիաս Եպիսկոպոսի (130-150), «Մարկոս եղաւ քարգմանը Պետրոսի պատմած խօսքերուն ու գրեց զանոնք նշգրտութեամբ, սակայն ոչ շիտակ շարենվ, ինչ որ Յիսուս ըսած ու ըրած էր» (Եւսեբիոս Եկեղեցական Պոմ. դպր. Գ. էջ 231):

Յուստինոս (150) իր «Երկխօսութիւն Հրեայ Տրիփոնի հետ» գործին մէջ, կ'ըսէ թէ Մարկոսի Աւետարանին պարունակութիւնը Պետրոսի յուշերն են (Գլ. 106):

Եանոս Լիոնցին (115-202) «Հերծուածներու դէմ» գրութեան մէջ կը մատնանշէ, թէ Պետրոս եւ Պօղոս Հոռմ գացին աւետարանը բարողելու եւ անոնց մեկնելէն ետք Մարկոս, Պետրոսի աշակերտն ու քարգմանը, գրի առաւ ինչ որ Պետրոս բարողած էր (Գ. 1-1):

Կղեմէս Աղեմսանդրացին ալ (150-215) հետեւեալը ըսած է. «Պետրոս երբ Հոռմի մէջ հրապարակաւ Աստուծոյ խօսքը կը բարողէր եւ Սուրբ Հոգիով Աւետարանը կը պատմէր, շատեր, որոնն ներկայ եղած էին, ինդրեցին Մարկոսէն,



որ սկիզբէն Պետրոսի հետեւած էր եւ անոր ըսածները կը յիշէր, առաժեալին քարոզածները գրի առնել: Մարկոս՝ Աւետարանը շարադրեց եւ խնդրողներուն յանձնեց» (Եւսերիոս Եկեղ. Պոմ. դպր. Զ. էջ 450):

Առաքեալներու գործերու ընթերցումէն կը տեղեկանանք, որ Մարկոս իրեւ օգնական քարտուղար ընկերացած է Պողոսի եւ Բառնարասի անոնց առաջին քարոզչական առաքելուրեան ընթացքին (12:25). սակայն, աճյայտ պատճառով Մարկոս Պամփիլիայի Պերգէ քաղաքէն երուսաղէմ վերադարձած է պաշտօնէն իրաժարելով: Այս դէպէը պատճառ կ'ըլլայ որ Պողոս Առաքեալ մերժէ Մարկոսի ընկերակցութիւնը նախաձեռնած երկրորդ ճամրորդուրեան ժամանակ, որու իրը հետեւանք, Պողոս Շիդայի ընկերակցութեամբ կը մեկնի Սուրբիոյ եւ Կիլիկիոյ կողմերը, իսկ Բառնարաս բաժնուելով Պողոսէն Մարկոսին հետ նաւով կիպրոս կ'երթայ (15:37-41):

Ժամանակ մը պատմութիւնը լուռ է Մարկոսի մասին, ըստ եկեղեցական աւանդուրեան, կը կարծուի որ ան Եգիպտոս մեկնած է ու հիմնած Աղեքսանիդիոյ Եկեղեցին: Երբ ան կրկին կը յայտնուի, կը տեսնենք որ Մարկոս Աւետարանիչ Հոռոմի մէջ ոչ միայն դարձած է Պողոս Առաքեալի ամէնէն մտերիմ բարեկամն ու գործակիցը, այլ մանաւանդ, ան Պետրոս Առաքեալի կողմէն կոչուած է «իմ որդիս» (Ա. Պետ. 5:13):

Մարկոս մեռած է Աղեքսանիդիա. անոր նշխարները փոխադրուած են Վենետիկ ու կը գտնուին Ա. Մարկոս տաճարին մէջ:

Մարկոս գրի առնելով իր Աւետարանը օրինակ ծառայած է այլ հեղինակներու շարադրելու համար Յիսուսի մասին կենսագրականներ:

Մատթէոս եւ Ղուկաս Յիսուսի ժամանակակից պատմութիւնը գրի առնելու ժամանակ օգտուած են անկէ: Չորս Աւետարաններուն մէջ Մարկոսինը ամէնէն համառօտն է. Նոր Կոտակարանի մասնագէտ գիտնականներ փորձած են զայն աւելի կրնատել՝ յաւելուած նկատելով 16րդ գլուխին վերջին 19 համարները: Աւետարանը ուղղուած է Հոռոմի քրիստոնեաններուն:

Աւետարանագիր Մարկոսի նպատակը եղած է Յիսուսը ներկայացնել անոր կատարած մարդկային գործերով: Իրապաշտ մօտեցումով Հոռոմայեցի քրիստոնեաններուն պարզ ոնով գրած է վարդապետին կատարած գործերն ու հրաշքները: Վառ նկարագրութեամբ պատմած դէպէներու մանրամասնութիւններ որոնք կը բացակային միւս Աւետարաններէն: Արդարեւ, պատմարան Կուտէք «Ա. Գրային Ուսումնասիրութիւններու աշխատութեամ մէջ դիտել կուտայ «Եթէ կայ պատմուածք մը, որ ականատես վկայի մը անմիջական տեսութեան մանրազննին՝ բննութեան կնիքը կը կրէ, ատիկա մեր երկրորդ Աւետարանն է: Անիկա, տեղ տեղ, գոյնի կենանութեան եւ անձնական յուշերու բարմութիւն ունի» (էջ 32): Մարկոս կարեւորութեամբ անդրադարձած է Յիսուսի կատարած արարքներուն որովհետեւ զանոնք կատարողը եղած է Յիսուս:

Պատմական ճշմարտութիւն է որ անոնք որոնք Յիսուսի հետ եղան տեսան անոր կատարեալ մարդկութիւնը: Այս իրողութիւնը Պետրոս Առաքեալ շշշտած է Վարդապետին մասին քարոզած ատեն, «Թէ Յիսուս նազովրեցին, այն մարդը զոր Աստուած ներկայացուց ձեզի զօրութեամբ, նշաններով եւ զարմանալի գործերով, գործեր՝ զոր Աստուած անոր միջոցաւ ըրաւ ձեր մէջ» (Գործ. Զ:22):

իսկ Պողոս Առաքեալ Տիմոթէոսին յդած իր առաջին նամակին մէջ, Յիսուսի մասին զարգացնելով քրիստոնեաներու մտածողութիւնը, ըսած է. «Մէկ Աստուած կայ միայն, եւ Աստուծոյ եւ մարդոց միշեւ միակ միջնորդ մը՝ Յիսուս Քրիստոս մարդը» (Զ:5):

Յիսուս կատարեալ մարդ էր բայց իր մէջ կը բնակէր Աստուած. ան մարդ ըլլալով հանդերձ, էր նաեւ Աստուծոյ Որդին: Արդարեւ, սերտ կապակցութիւն կայ Աստուծոյ եւ մարդու միշեւ, քանի որ Աստուած մարդը ստեղծեց իր նմանութեամբ (Ծննդոց 1:26): Այս հաստատումով Մարկոս կը ներկայացնէ իր Աւետարանը, թէ «Այսպէս կը սկսի Աստուծոյ Որդիին՝ Յիսուս Քրիստոսի Աւետարանը» (1:1):

Մարկոս բազում օրինակներով ցոյց կու տայ որ Յիսուս մարդը սովորական վարդապետ մը չէր, այլ ան մարդեղացած Աստուածն է, որ յատուկ առաքելութեամբ առափուած էր աշխարհ: Երկրորդ Աւետարանին մէջ յիշատակուած Յիսուսի կատարած հրաշագործութիւնները մարդոց վրայ խոր ազդեցութիւն ծգելով հանդերձ, նաեւ զարմանեւ եւ երկիւդ կ'առուէին անոնց սրտերուն (1:29, 27): Նոյնիսկ, Յիսուսի աշակերտները տեսնելով անոր գործերը, զարմացած ու ապշած հարց կու տային իրարու «ո՞վ է արդեօֆ այս մարդը, որ նոյնիսկ իովին ու ծովը կը հնազանդին իրեն» (6:51, 4:41):

Յիսուսի աշակերտները ականատես վկաներն էին կատարուած հրաշքներուն, սակայն, դեռ երկմտանի մէջ էին ընթունելու, որ իրենց վարդապետը՝ «Բարձրեալ Աստուծոյ Որդին», կարող էր եւ իշխանութիւն ուներ բողութիւն տալ մեղքերու (Զ:5), լուծել շարաբ օրը (Զ:27-28), հացերը բազմացնել (6:33-44), իր անունով դեւեր հանել (16:17). եւլն.:

Երկրորդ Աւետարանը այնքան բնական ու մարդկօրէն ներկայացնուցած է Յիսուսի անձը, որ համատեսական Աւետարաններուն միւս հեղինակները. Մարկոսի պատումին կարգ մը բառերը բարեփոխած են, զանոնեւ անվայել նկատելով Յիսուսի համար: Օրինակ, Մարկոս կ'ըսէ, թէ Յիսուս ատաղձագործ էր (6:3). Մատթէոս զայն փոխած է ատաղձագործի որդիի (13:55): Մարկոս Յիսուսի փորձութիւնը կը նկարագրէ, թէ «Հոգին տարաւ զինք անապատ (1:12): Մատթէոս եւ Ղուկաս տարաւ բառը անյարմար գտնելով ըսած են «Սուրբ Հոգիին կողմէ տարուեցաւ անապատ» (Մատթ. 4:1, Ղուկ. 4:1). եւլն.:

Միւս Աւետարաններէն աւելի Մարկոս բնորոշած է Յիսուսի զգացնումները. օրինակ, խուլ մարդը բժշկած պահուն Յիսուս երկինք նայեցաւ, հառաչեց եւ ըսաւ... (7:34, 8:12). երբ նաւակէն դուրս ելլելով ամրոխը տեսաւ, զբաց անոնց (6:34). ան կը զարմանար իր քաղաքացիներուն անհաւատութեան վրայ (6:6): Յիսուս վրդոված նայուածք մը նետեց անոնց վրայ (3:5). ան սիրով աչքերը յառեց մեծահարուստ երիտասարդին վրայ (10:21). Յիսուս անօրեցաւ (11:19). ամայի տեղ մը փափաքեցաւ երբալ հանգչելու համար (6:31) եւայլն:

Մարկոս շնորհալի պատմագրող է. կենսունակ ոնով այնքան ցայտուն մակրամասնութիւններ կը նկարագրէ որ ընթեցողը կ'առինքնէ պատմած դէպքերուն իրականութեամբ: Օրինակ, ըստ Մատթէոսի, երբ աշակերտները Յիսուսի մօտենալով հարց տուին թէ մեզմէ ո՞վ է մեծը երկինքի արքայութեան մէջ, ան «մանուկ մը կանչեց եւ զայն անոնց մէշտեղ կանգնեցնելով՝ ըսաւ...» (18:2, տե՛ս Ղուկ. 9:47): Մարկոս առաւել կենսալից արտայայտութեամբ

գրած է. «ապա, փոքրիկ մը առաւ, անոնց մէջտեղ կանգնեցուց եւ զայն գրկելով ըստ... (9:36): Մանուկները օրհնելու դէպէին մէջ, Մատթէոս եւ Ղուկաս անպահոյն կերպով ըստած են, թէ Յիսուս ձեռքերը դրաւ անոնց վրայ (19:15-18:15), մինչ Մարկոս յուզումով անդրադարձած է դէպէին, թէ «գրկեց զանոնք եւ ձեռքը դնելով անոնց վրայ՝ օրհնեց զանոնք» (10:16):

Յիսուս իր աշակերտներուն հետ վերջին անգամ երուսաղէմ երթալու արձանագրութեան մէջ, Մարկոս եղած է միակ աւետարանագիրը, որ «Յիսուս անոնցմէ առաջ անցած կ'երթար» (10:39) կարենախաղատութեամբ արտայայտած է Յիսուսի մենութիւնը:

Մարկոս Աստուծոյ Որդիին մարդ կային նկարագրի գիծերը պատկերացնելով՝ բացայայտած եղաւ աստուածային սրտակցութիւնը մարդկութեան նկատմամբ: Ան տպաւորիչ կերպով յուշագրելով Պետրոսի բարոգութիւնները, հումայեցի հարիւրապետին պէս, ընթերցողներ հաւատի կ'ընծայեն, թէ «իրապէս այս մարդը Աստուծոյ Որդին էր» (15:39), որ եկած էր աշխարհ՝ երշանկութիւն, հանութիւն ու խաղաղութիւն բերելու մարդկութեան: Արդարեւ, դարերու ընթացքին հոգեւոր կեանքի ուղեցոյց եղած է Յովհաննէս Մարկոսի Աւետարանը:

ԲԱԲԳԻՆ ԹՕՓՃԵԱՆ

ԽՈԿՈՒՄՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Հաւատեք չի հիննար, մարդն է որ իր միտքով «կարկտան» կը հեռանայ Աստուածորդիէն:

* * *

Աղանդաւորները լեզուանի սատանաներ են, որոնք «քարի հրեշտակ»ի թեւերով ու դիմակով կը ներկայանան անմեղ մարդոց, ու ստարանութեամբ, գոյնզգոյն հրատարակութիւններով, հմայիչ խօսքերով, նիւթական պարզեւներով ծախու կ'առնեն հոգին անոր՝ որ չէ ոռոգած դաշտերը մտին՝ Քրիստոսի կենդանի Զուրով:

* * *

Աղանդաւորի մը ուռկանին մէջ չըրոնուելու համար, հարկ է խաչակբել երեսը, եւ առանց քարեւ տալու..., անոր երեսն ի վար կրկնել խօսքը Քրիստոսի. «Ետիս կորի՛ր սատանայ»:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ